

# Ն Ո Ր Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ն Ե Ր

(Շուրջագրութեան ուղարկումով)

1. Աղբատախնամ ընկերութիւն Բարիզի Հայոց: — Առաքելութեան մրցանակներ հինգ հայուհիներու: Բ. տարի, 1929. [Պարիս]:
2. Արձանագրութիւն Սերաստիոյ վերաշինութեան Միութեան 11րդ պատգամաւորական ժողովի: Նիւ Եորք 1929, 8<sup>0</sup>, էջ 16:
3. Գաբամանեան Սիմոն — Գրպանի Տարեցոյց: ԺԱ. տարի, 1930: Կ. Պոլիս, տպ. Յ. Մ. Սէթեան, 12<sup>0</sup>, էջ 144: Գին՝ 1 Ֆրանք:
4. Գաբազալ Հայկ — Պարսկահայ տարեցոյց 1930: Գ. տարի: Թէհէրան, տպ. Փարոս, 1930, 8<sup>0</sup>, էջ (18 +) 408:
5. Ընդարձակ տարեցոյց Ս. Փ. Աղբային հիւանդանոցի նոր շրջան: Զ. տարի: Կ. Պ., տպ. Յ. Մ. Սէթեան, 1929, 8<sup>0</sup>, էջ 373 (+ 11): Գին՝ 50 Ֆր.:
6. Հիսարլեան, Արիստ. Ա. ֆհն. — Յիշատակարան յիսնամեայ յոբելեանի Աղբատախնամ մարմնոյ խաղաղի 1878—1928: Կ. Պ., տպ. Սէթեան, 1929, 8<sup>0</sup>, էջ 152:
7. Կանոնագիր - ծրագիր Սերաստիոյ վերաշինութեան Միութեան. 1929—1930: Նիւ Եորք 1929, 8<sup>0</sup>, էջ 8:
8. Ն. ձիւեան, Փրոֆ. Յ. — Սուրբ Օգոստինոսի եւ Նարեկացիի շաւղին մէջ կամ Le passe-temps d'un sédentaire: Պէյրուս, տպ. Լիբանան, 1930, 8<sup>0</sup>, էջ 147: Գին՝ 50 ս. դ.:
9. Մեքրուպեան ձեմարան — Պատի օրացոյց 1930: Սօֆիա [1929]:
10. Յովսէփեան Գ. արքեպ. — Մի էջ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութիւնից: Հալէպ 1930, տպ. Արաքս, 8<sup>0</sup>, էջ 56: Գին՝ 5 Ֆր.։ [Մատենաշար «Տաթևի», Թ. 1:]
11. Զարբգ Ղ. — Նոր աշխարհագրութիւն, Սուրիա եւ գրացի երկիրներ: Պէյրուս, տպ. «Ազատ», 1929, 8<sup>0</sup>, էջ 62 եւ քարտէս: Հրակ. Վ. Յ. Ուղունեան գրատան, Թիւ 8: Գին՝ 9 Ֆր.:
12. Զեբազ Միմա — Կենսագրական միտոններ: Ամբողջական երկեր Գ.: Պարիս 1929, տպ. Ներսէս, 8<sup>0</sup>, էջ 76: Հրակ. Օշական: Գին՝ 10 Ֆր.:
13. Պահլաունի Սուրէն — Քէյլեկեան-Սիւսուան սրբանոցներու կեանքն. ոճերի մը առիթով: Պէյրուս, տպ. Սուրիա [1929], 8<sup>0</sup>, էջ 39: Գին՝ 10 դր.։ Սուր.:
14. Վարժապետեան Յովհ. — Ֆրանսահայոց գրպանի Օրացոյց 1930: Մարսէյ, տպ. Ալիս, 1930, 32<sup>0</sup>, էջ 38: Գին՝ 3 Ֆր.:
15. Տաթև. տարեգիրք զրականութեան արուեստի: Զ. տարի: [Հրատ. Արաքս վարդապետ:] Հալէպ, «Արաքս», 1930, 8<sup>0</sup>, էջ 384:
16. Տեղեկագիր 1928 տարեշրջանի Հ. Միութեան Բարիզի մասնաժողովի ցուցակ 1928ի ոսկեղէն կանոնք կիրին առթիւ Բարիզի եւ շրջանակ մէջ կատարուած նուիրահաշուարկ Բարիզ, Գեղարուեստական հայ Տրան, 1929, 8<sup>0</sup>, էջ 48:
17. Քէյլեան Ա. Բ., Գալիսի տերեւ մասնաճիւղի յոբելեար Տ. Եղիշէ Սուրիարքին: Կ. Պոլիս, տպ. Յ. Տար 1929, 8<sup>0</sup>, էջ 16: Գին՝ 50 դուրու:
18. Օրացոյց (պատի) Սահակ-Մեքրուպ զարանի. 1930: Կաղմեցին Յ. Հիսար Ա. Սէֆէրեան եւ Յ. Անասեան: ASPI (Seine), 22 Ave. Rouveyrol, 1930:
19. Օրացոյց 1930 թուականի, հրատարակութիւն Հ. Մ. Լ. Մ. Ի Ռուսմանիոյ վարչութեան: Պուրքէշ, տպ. Պ. Անեան, 1929: Գին՝ 50 էջ.:
20. Օրացոյց 1930 թուականին Քրիստոս Ս. Յակոբեանց, 1929, 32<sup>0</sup>, էջ 168: (ըստ հին տոմարի): Երուսաղէմ, 2 դդ.:
21. Օրացոյց 1930 թուին Քրիստոսի Սահակութիւն Ս. Փրկ. ազգ. Հիւանդանոցի: Կ. Պ., տպ. Յ. Մ. Սէթեան 1930, 32<sup>0</sup>, էջ 144: Գին՝ 25 դհկ.:
22. Անէմեան Հայկ — Մասիս օրացոյց 1930: Լ. տարի: Թաւրիզ, տպ. Իրան:
23. — Հայոց Հայրիկ: Հար. Ա. Կենսագրութիւն (պատկերազարդ): Թաւրիզ, տպ. Թեմական, 1928/29, 8<sup>0</sup>, էջ 50 Ֆր.։ Մարգար Յակոբեանի:
24. Գիրգոր Լուսաւորիչ Հայրապետի մէջ համբիւ վէ Ս. Հովհաննէսեանց կոյսի նահատակութիւնը: Պէյրուս, տպ. Յովաննէսեան-Ուղունեան-Քեահեան 1927, 32<sup>0</sup>, էջ 97: [Սեփական հրատարակութիւն 1:]
25. Գուրեան Եղիշէ Արքեպ. — Ընթացիկ գրոց բարբառ, Գ. տարի: Երուսաղէմ, տպ. Ս. Յակոբ, 1930, 8<sup>0</sup>, էջ 223: 7 էգ. դհկ.:
26. Գուրեան Ղ. Եպս. — Դպրեկանք բարոյներ: Փարիզ, տպ. Կ. Յ. Ներսէս 1929, 8<sup>0</sup>, էջ ԺԶ + 256: Գին՝ 4 էջ.:
27. Թերզիպաշեան Գեորգ Գեպ. — Նարեկեան միտոնի բանաստեղծութիւն կամ Ֆիլոսոփի մեկնարանուած: Մատենադարան, տպ. Ս. Յիւրիկ 1928, 8<sup>0</sup>, էջ 456: Գին՝ 250 դր.:

- Հար. Բ. Ֆիլզուլիի անդրադանցականը: Կ. Պ., տպ. Յ. Ասատուրեան, 1929, 8<sup>0</sup>, էջ 1Բ + 720: Գին՝ 300 ղրշ:
28. Թումայեան Կար. Պրոֆ. — Մարզուանի դաւառարարը: Վիեննա, 1930, 8<sup>0</sup>, էջ 123:
29. Թուրքի Աւիուստ — Տրովադայի հրդեհը (Կատակարաղ մէկ արար): Թրգմ. Յակ. Յ. Պուճիգանեան: Պէյրուսթ, տպ. Կ. Տօնիկեան, 1930, 8<sup>0</sup>, էջ 26: [Միհուն Մանչր. Թիւ 1:] Գին՝ 3 Ֆր.:
30. Թօփալեան Բուգանդ-Արձան — Այգա-հանդէս, քերթուածներ, 1924—1929: Հայէպ, տպ. Արաքս, 1930, 8<sup>0</sup>, էջ 43: Գին՝ 6 Ֆր.:
31. Կորիւն — Վարք Մաշթոցի ուղղեալ եւ լուսարանեալ ի Գառնիկ Ճնոգլեանէ: Երուսաղէմ, տպ. Ս. Յակոբեանց, 1930, 4<sup>0</sup>, էջ 10 + 101: Գին՝ 1 ղոլան:
32. Հանգոյց Ն. — Մտածումներ Հ. Յ. Դանապետեան մասին: Փարիզ, տպ. de Navarre, 1930, 8<sup>0</sup>, էջ 120: [Մատե-նաչար Դրօշակ Թիւ 68:]
33. Հրանդ Գ. — Սիմօն Փէշլիվան, համ-բաւաւոր հայ ըմբիշը: Կ. Պ., տպ. Պէ-ճրտեան, 1930, 8<sup>0</sup>, էջ 482: [Մոլորակա-կան Մանչր. Թիւ 2:] (Կենդրոնատեղի Պ. Զարգարեան գրատուն:) Գին՝ 160 ղրշ.:
34. Ղափանցեան Գր. — Նոր-Բայազէտի սեպագիր արձանագրութիւնը (Երկու լուսանկարով): Երեւան, տպ. Հայ Պո-լիգրաֆ, 1930, 8<sup>0</sup>, էջ 34: Արտապ. Գիտ. եւ Արուեստի Ինստ. Տեղեկագրի 4 Թիւից:
35. Մուրատեան Եղիազար — Բանաստեղ-ծական խորհրդածութիւններ: Գիրք Ա.: Աղեքսանդրիա, տպ. Ա. Ստեփանեան, 1929, 8<sup>0</sup>, էջ ԺԵ + 75: Գին՝ 10 եգ. դէկ.:
36. Նազլեան Յովհ. Արքեպս. — Բանասո-սութիւն, Տոն. Կոմիտասայ Գահանայի եւ նահատակի Երանցման տօնին առ-թիւ, 23 Յունիս 1929, ի Վերիտիոն: Վե-նետիկ 1930, մեծ 8<sup>0</sup>, էջ 40:
37. Ոսկերչեան Եղ. Ա. — Կրիթիկեան յուշեր (պատկերագրող), 1907—1929: Հայէպ, տպ. Արաքս, 1930, 8<sup>0</sup>, էջ 56: Գին՝ 6 Ֆր.:
38. Չուբաբեան Գրիգոր — Դանապետե-թեան Տաճկական օրինոսցիան եւ Հայ-րենիքի փրկութեան կոմիտէն: Երեւան, Պետհրատ, 1929, 8<sup>0</sup>, էջ 86: Գին՝ 20 կոպ.:
39. Պոստոլեան Հ. Մ. — Միջնադարեան Պոստոլեան Մարտիրոս Ղրիմեցի եւ իր ապրանք Մարտիրոս Ղրիմեցի — Պոստոլեան, քերթուածները: Պուքրէշ-Ճրոմոսաս, 1924—1930, էջ 60: Գին՝ 4 Ֆր.:
40. Ռօստա Հանրի — Մանկավարժը չի սի-րեր տղաք: Թրգմ. Պ. Գէորգեան: Հրակ. Հայ Դպրոց Պրնէն, 1930, 8<sup>0</sup>, էջ 130: Գին՝ 1.25 ղ. Ֆր.:
41. Վահանեան Գր. — Օտարը, ողբերգու-թիւն երեք արարուածով: Պէյրուսթ, տպ. Տէր-Մովսէսեան, 1928, 8<sup>0</sup>, էջ 36: (Հրակ. Ուղունեան գրատան Թիւ 5:) Գին՝ 5 Ֆր.:
42. Տեղեկագիր եւ հաշուեկշիռ 23րդ Շրջանի, 1928, Հ. Բ. Ը. Մ.: Փարիզ, տպ. Մասիս, 1929, 8<sup>0</sup>, էջ 96:
43. Տեղեկագիր եւ հաշուեկշիռ. Հայ Թո-քախտաւորներու հիւանդանոց Մամբլ-թէյն, 1 Յունիս 1928—1 Յունիս 1929, 2. տարի: Պէյրուսթ, տպ. «Ազատ», 1930, 8<sup>0</sup>, էջ 40:
44. Տոնկ Ալֆօնս — Ծօ' պղտիկ: Թրգմ. Անահիտ Պ. Սիւնեան: Կ. Պ., տպ. Կիւթէնպերկ, 1929, 8<sup>0</sup>, էջ 317: (Կեն-դրոնատեղի Պ. Զարգարեան գրատուն:) Գին՝ 100 ղրշ.:
45. Փոշէ Տոֆր. Վիքթոր — Երջանկու-թեան ուղին կամ մարմնական եւ հոգե-կան առողջութեան զազանիքը. ամփո-կանց Տոքթ. Լ. Գրիգորեան: Փարիզ, տպ. Տարօն, 1929, 8<sup>0</sup>, էջ 96: [Մատե-նաչար Բուժանք Թիւ 2:] Գին, 10 Ֆր.:
46. Փուսուլեան Մանուկ Թ. — Դրուագներ Չնգուշի անցեալէն: Հայէպ, տպ. Արաքս, 1929, 8<sup>0</sup>, էջ 206: Գին՝ 15 Ֆր.:
47. Քիւրքեան Տֆր. Լեւոն — Լիւիսն ու Արտակ: Պէյրուսթ, տպ. Տ. Յովհանն., 1928, 8<sup>0</sup>, էջ 71: Գին՝ 7 եգ. ղրշ.:
48. Քոքանայի Լապո — Գահ եւ Սէր, պատմական վէպ: Թրգմ. Աւետիս էժ-տասար եւ Հ. Մ. Պոստոլեան: Ա.—Դ. հար.: Պուքրէշ, տպ. Մասիս, 1929—1930, 8<sup>0</sup>, էջ 576: Գին՝ 168 լէյ:
49. Առաջնորդ (գրպանի) սպաներէն լեզուի խօսակցութեան: Պէյրուսթ, տպ. Ու-ղունեան, 1926, 32<sup>0</sup>, էջ 17: Գին՝ 25 ս. դ.:
50. Armenische Kirchen- und Volkslieder. (Für Chöre.) [1929, Potsdam, 4<sup>0</sup>, էջ 4:]
51. Casey R. P., An armenian manuscript of the Gospels. The Journal of Theological Studies, vol. XXX, Nr. 120 (1929), p. 356—361. Extract.
52. Der-Nersessian Sirarpie — Two slavonic Parallels of the greck Tetraevangelia. Paris 74. Reprinted from the Art Bulletin, vol. IX, Nr. 3. New-York 1927, 4<sup>0</sup>, Nr. 52.
53. Guerdan, L. G. — Les Faux-poids de Balance, roman. Paris, éd. Argo, 1929, 8<sup>0</sup>, p. 223. Գին՝ 12 Ֆր.:
54. Hanssens Johannes Michael — Institutiones liturgicae de ritibus orientalibus. Tomus II. De missa rituum orientalium. Pars I. Romae, Pont. Universitas Gregoriana, 1930, 8<sup>0</sup>, p. XL + 514. Գին՝ 25 Լ.
55. Inglisian, P. Vahan — Das armenische Schrifttum. Linz 1929, 8<sup>0</sup>, S. 37.


# “ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԵՐԻՏԱԿԱՆ ՌԻՍՈՒՄՆԱԹԵՐԹ


— ԽԴ. ՏԱՐԻ — 1930 —

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի

ՄԵԽԻԹԱՐԻՏԵԱՆ ՄԻՆԵՐԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԱՆԷ Ի ՎԻԵՆԱ  
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասէրներու:



Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնաթերթս  
օտարալեզու արեւելագէտներուն, խմբագրութիւնս  
սկսեալ ընթացիկ տարեշրջանէս պիտի ներկայացնէ  
նաեւ կարեւոր բանասիրական յօդուածներուն համա-  
ռօտ մէկ ամփոփումը, միջազգային որ եւ է լեզուաւ:



Բաժանորդագրինն է առէն նրկրի  
համար՝ 1 ստերլինգ, կամ յիսի:

Մեր հասցէն՝

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”

VIENNE (Autriche), VII, Mechitharistengasse 4.

# “HANDES AMSORYA,”


MONATSSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOLOGIE

— XLIV. JAHRGANG — 1930 —


Herausgegeben und redigiert von der

MECHITHARISTEN - KONGREGATION IN WIEN

unter Mitwirkung zahlreicher Armenisten.



Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten  
die Benützung unserer Zeitschrift zu erleichtern,  
werden wir von diesem Jahrgange an von den  
wichtigen philologischen Abhandlungen ein kurzes  
Resumé in einer europäischen Sprache geben.



Preis dieses Jahrganges 1 Pfund Sterling.

Unsere Adresse:



## ՔՆՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒ- ԹԵԱՆՅ ԵՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՅ ՆԱԽՆԵԱՅ ՀԱՅՈՅ

ՀԱՏՈՐ Դ. ՏԵՏՐ Ա.

# ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԵՒԹԱՂԻ

ՔՆՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԳԻՐ

ՅԱԻԵԼՈՒԱԾ

ԵԻՍԵԲԵԱՅ ԿԵՍԵՐԵՑԻՈՑ

ԹՈՒՂԹ

ԱԹ ԿԱՐՊԻԱՆՈՍ

ՀՐԱՏԱՐԱԿՅ

Հ. ԱՐԻՍՏԱԿԷՍ ՎԱՐԳԱՆԵԱՆ

Ի ՄԻԹ. ՈՒԻՏԷՆ

Վ Ի Ե Ն Ն Ա

Մ Ե Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1930, 4, 42թ 260: Գինս է՝ 15. — Ֆր. գուից.:



Verantwortlicher Redakteur: Rudolf Reithofer, Faktor, Wien, VIII. Laudongasse 4.